

Je me borne aujourd’hui à ces quelques considérations, me promettant bien de traiter la question d’une manière plus approfondée à une prochaine occasion ...

A. CARRIÈRE

Այսօր այս քանի մը խորհրդածութիւններով
կը շատանամ, խստանալով այս խնդրոյ վրայ աւելի
հիմնական կերպով խօսի մերձաւոր առթիւ...»

Ա. ԿԱՐԵՐԵԾ



Φ Ο Η Ι Σ Α Θ Ρ Ο Λ Σ Τ Ε Ζ Ε Π *

Սրտագեցք (Եշ. զ. Արտագերս, ուր Արտագեցք իսմայլ առաջ կամ Արտագերից, Ամերիանու Արտօրեասսա) բրեթին առավել ու Փառանձնածայ գերի բանախին Ամերիանու (Խէ. 12; 18) ու Փառասոս (Դապ. Թ., ժ. Ժ., Ժ. Ժ.) իրարք բրոգրամին տարբեր կը պատմեն: Ամերինը այս բերդուն երկու եւ Արտասան հայ մասնիչները պաշարած են, իսկ Երկրորդ անգամ՝ Շատուհան: Արդ Փառասոս այս երկու պաշարանքներն ի մի կի ճակէ: Կիրակի ներքինույն եւ Արտասան վազմի մոպարապետին տեղ՝ Փառասոս Պարտից Զիկ ու Կարէն սպարապետները կը դնէ: Խափան մասնութեան պաթանի շատ կարեւոր նաևնութիւններ կան: Ամերիանու կը պատմէ, թէ Ավելաց ու Արտասան՝ բերքը մտան եւ թագուհին սպառանակեց անձնատուր ըլլալու տոփազցն, իսկ Փառասոս կ'ըսէ՛ թէ Հայր մարգագետ դատու մարդոց մանելով թագուհին սնին անարդէց եւ արշակունյները թշնամունց: Ուստի պէտք ենք ըսուել թէ Հայր պաշտպանց Աջ էր: Ասոյ վկայ անմիջապէս Փառասոսի քոյլ բերդին անձնատուր ըլլալու իր կարգանքը մինչդեռ Ամերիանու պատմութեան անշաբարը՝ պէտք Արտասան առաջապատճեն թշնամունքունիք պահպան թագուհին աղասաններներն իր շարժին ու Պարսիկները կը մտանեն: Ասէկ վերը Ամերիանու կը պատմէ, թէ Խնչգէս կիրակի եւ Արտասան անձնական կայութեան միջնորդ է Ամերիանու հայութեան անշաբարը պահպան թագուհին կը մինչդեռ Եւ Հայու կը բերեն: եւ սակէ հետք տեղի կ'ունենան Սրտագեցք բերդին առավել: Փառասոս կ'ըսէ՛ թէ Պապը թագաւոր ինձդրողը Վասակայ որդին: Մուշել Մամիկոնեաններն (Ե. ա. ա.) իր Զիկ ակարէն Հայուց առ աշնորդութեանը բերդին երկրորդ անգամ պաշտպանուած ժամանակ առաջնորդ էն:

კრანქ ფ. მოლგარენს ხსნებულის ღავის ძალით
დაუკარგავს თერებენ ხატე, აյս ხრისტე
ხრისტენ დაუკარგავს თერებენ ხატე, აუკარგავს
(ზ., ბ. დ.), დაუკარგავს თერებენ ხატე, აუკარგავს
შოუზე აუკარგავს თერებენ ხატე, აუკარგავს თე-
რებენ დაუკარგავს თერებენ ხატე, აუკარგავს თე-
რებენ დაუკარგავს თერებენ ხატე, აუკარგავს თე-

Ամենահին իր խօսքը կը գերացրէն շատով, թէ Պապ՝ Հայոց հին թելաբրութեամբ զիկի զակ ու զԱռաւանի ու պանձին ու անհոգ դիմի շատ պոտէին կը դրէկ ։ Փաւառող աղ երկու անդամ (Ե. թ. եւ Ղ.) կը յիշէ Հայոց մարդպատճեն պանակից ։ Ին պանակին պատճենութ տարբեր է Փաւառողի քաջ ։ Ե. թ. դիմոյն մէջ կ'ըսէ, թէ թաւառորին մօրն ըստ անաբանաց Համար պանուեցաւ։ իսկ զ- դիմոյն մէջ, ուր Դովակ կը կաչուի, պահանելուն պատճենած էր, կ'ըսէսի, Տանոյց հետուոց դաւա- դրութիւնը։ Միենանց դէկըն երիտ կերպով կը պատճենի. արդ այս երկու տարբեր պատճենածներն իրարու հետ Համաձայնցնելու Համար Ե. թ. դիմոյն մէջ կ'ըսէ թէ Հայոց մարդպատճեն պանուե- նել ետքը՝ սղեց գրուեցաւ Դովակ, «որ յաւորու Արշակու թաւառորին կամ Տիրանայ Հօր նորու գաման միջնեալինոյն գործ մարդպատճեանն»։

Այս Դովակ Ակերպանին հետ նոյն է, ըստ սրբութիւնակի Պատիկանեան օրինակին Համաձայն (29, 13, 14, 30, 1, 3) Գրիգորի կարգադրու է Հայոցեւն Դովակ սիալ ընթերցուած է Գրակի, ինչու որ Հայոցեւն մէջ Դ. ու Գրգիրը շատ անգամ կը շփոթին. Գրգոր անապահ Պողոսիականի քայլ (Ա. ան- դիմական պատճենացնին), Գ. իզ. Հորու Տոնինի Հայու Ք. 390, 17) Ուլակած ձեւուն կը գտնանի իրեն Հայոց քավարի մ'անու։ Մ. Խոր ալ (Ա. թթ.) իր թաւառորաց ցանկին մէջ Գրգոր անապահ մէկը կը մէկ է.

Իսկ Պապոյ թագավոր դրսէլք ինդրոց Արտաւանին կատարել պատկեռ կը համապատասխանէ Փաւաստոփ քաղ (Դ, ծ. Ե, ա. Եւ) յիշաած Մուշեղ Մամիկոնիանէր:

Փաւաստոփ պատամանին համաձայն (Ե, լէ.) Մուշեղ Պապոյ յանդրէն՝ Վարապտառէն՝ պատեսեցան (374էն Խորք), թէւ եւ. Պապ շատ անգամ թշնամացած իր Մուշեղի դէմ (Ե, բ. Ե), Ընդհանականին Փաւաստոփ երեք Մուշեղին՝ Պարսից կոմի անցնիւք չի յիշասանիւք, ոյլ միայն կը յիշէ Ծառական պատամանին անցնիւք չի յիշասանիւք:

¹ Ήμα ἐρήσω μέντοι τὸν λόγον τοῦ πατρὸς ἡμῶν· οὐ γάρ
πειραζόμενος (Lagarde, p. 6. 91) Σηκάς τε Κα-

وَهُنَّاكُمْ، أَعْرَافٌ - فَعَرَافٌ، بَاهَانٌ، جَنْ، Baάγης، Βαάρα-
νούκ، Λάντεκ، Εύ-Λάντεκ، παλμάνια، Wogorragas، Παλ-

Է Պարսից կողմէն եւ տնհանց հաւատարիմ հապալով
Համար սպանուած է իր որդիքին (Դ., Եր., Ճ.թ.)
Ապօ ուրեմն ոյժմ մզի արք բան չի մնար բայց
Եթէ ընդունիլ, որ Պարսիւանան առարգուածած
Վասոս ապահովատին անմիջական յանդույն ու ա-
նոր Ա Ահան ապահովանին հետ Պարսից կողմէն ան-
ցնուած և վերէ Պարսիւեր թիվով Համամշայեցաց
յարսդո՞ւ ու վերէ մէ վերէ Պատէն սպանուած ինչ Ար-
տաւանն էր: Կառուանի հաստարած է կը վերէ լինէն
իւր յանդույն Մուշեղն ընծայուած է:

Հոռամենի աւելի վաշէր Արտաւազը սրբին
առ Տրամաբար, որ Տիրութ Թագաւորի օրով Աւ-
տակին հետ պարապատ եւ պատկանած գատարախն
եր (Գ. ժա, ժգ. 1) Բայց օրդինատ ալ ասէց
վերջն իր անոնքն ամսնեանին չի յշտափե եւ աեղց
Վարդանն (իրաւունք Պատկանած գլուխուն) անցած
իր գանձնէլը (Դ. ժ. ժա, առափ պէտք ենք բարձ որ
ույս ժամանակները մեռած և լարու է Թիրքուն կա-
րեւի և Մաշնչի յաջրդին՝ քաջնին Մանաւէլի՛ հայրը
Ծրագալին (Արագաջ)՝ Նկատ առավ ։ Մաշնչին
պատմուէլն իւղը Մանաւէլ այս ցեղին զիւղուըը
կը ճանաչուի եւ Ալշէրի (Տաւականական պարագան-
էլէալ Արտաւազը առ գրին) Բնիքնակամ Մանաւէրի
կը թողու առ մինչ Խաչառաւութիւնը, զոր յառաջ
զան առած իր (Ե. լիշ. 1) Թիրքուն Մանաւէրի գերի
բռնակիւ ալ Արտաւազին մասնաւթեան հետ կա-
պակցութիւն մ'առնեաց։

Խուսեն է Ալշիշասաց Առաջնիքների քրմապետաց ցեղին Ահանոնիք անոնը. Մ. Խոր. Բ. Ֆր. Ժ. Հ. Ա. Ղա. Անուանն յետիք առանեկան ձեռն է Առաջ ու պարա.

לְעַמּוֹת, קָרְבָּנִים וְלִבְנָה;

וְלִבְנָה כְּרָבָה וְלִבְנָה מְגֻדָּלָה
 (אֶל 242) קָרְבָּן כְּרָבָה (אֶל 258) כְּרָבָה;

בְּלִבְנָה מְגֻדָּלָה כְּרָבָה בְּלִבְנָה
 (אֶל 1039) כְּרָבָה וְלִבְנָה (אֶל 116). Nöldeke, Gesch. d.
 Perser, p. 264, 319) וְלִבְנָה כְּרָבָה. בְּלִבְנָה גְּדוּלָה
 כְּרָבָה וְלִבְנָה מְגֻדָּלָה (אֶל 116). סְפִירָה וְלִבְנָה
 (אֶל 957), וְלִבְנָה גְּדוּלָה כְּרָבָה (Nöldeke,

զեմ, որ բալրութիւն պայծառ ու մէկին է: Անդիկանիք
ու Հագարտութափ արշաւանքները (Դ, իէ, իը.)
տարսկից չկոյ որ Դ, իր գլխոյն մէջ պատմւած
արշաւանքը չեւնայն էն:

Այս պարզութ համար հնար Ներկայի Գոշ-
der Perse և Araber. S. 76 N. Ե. Պարզ առանձին
աշխարհ ապրութ ի կու (Langlois. II. 248 etc.)
։ Պարզութ առանձին կու կամ կու Տէ (Langl. II. 266)։ Խառը առանձին ապրութ (Kit. at tan-
bih ed. de la Goeje 2. 12) ետք առանձին պարզու-
թ առ կու 222 N. Ե. Կորպէց, առ 222 N. 2. Կորպէ-
ց, Persische Stud. 187.

248) է. իշխան քաջ այս պիտղութ Հարեւ-լում (Lang). II
է. իշխան քաջ այս պիտղութ Հարեւ-լում (անդ 319:)

5 Անդամ բառ ու բառ “Ըստեց պիտու, լուսէ ե.

Lagarde (Arm. Stud. N. 1238) θεοπρέπεια προστάτης οίκου νόμος, προστάτης, ταμίας ὑγιανθείσης λόγου αυτού: — Λέμε. Ίνατε οφθαλμωδεών marescale, connétable.

ε Ταρπον = διάφωνα ἀντίτα γυναι. Lagarde
 (αρχ. N. 2179) ταξιδιώης δεσμονόρδος ή θεραπείας.
 αγο ωραίων πονούν τα γυναι την επέβλεψην την μετανοή
 την αποθέτηκε = δέρπη θεατών τους θεατών
 από την γυναι οντος επονούντος την ιατρού
 προστίχην γιαντού Ιατρικού Ναυμαχείου θεραπείας.
 ιατρού 320 = ταξιδιώης = ταξιδιώης εργασίας, αρχι-
 τελούντων βραχίονας ή επειγούσας ηρεμίας γυναιούς γυναιούς
 αρρενοφόρων [θεραπεία]

⁷ Համար. այս սիրազնին համար G. Hoffmann, Auszüge aus syr. Akten pers. Märtyrer 50 N. 438. Nüldcke, GGA, 1880 S. 876. Եղանակը եւ Փարագեցոյն քաջ սիրազնութեան պատճենը առաջ առնի (Langl. 307. 812. 215).

Leopold Gutsenrich, Kl. Schr. III 345. Nöldke, abz. 100.

աելու համար՝ բառական է, վերսիշեալ երկու մաս-
տենաբարց՝ Մամիկոնեանց վայ պատմած՝ հա-
մառօթա դիմուց դիմուց զնելը:

Մամիկոնեալքինաց աշ-
խարհէն զգաղթ ան (փառ-
սաս, Եւ գ. Ըշ.)

(Բառապար-
պետ ամենայն զօրոց Հայոց
մեաց, եւ Ցանձաւ Հիշան
Աշշաց զա առին Քերա-
տէն Կասարին կը իրկուին,
որուն զի էլ թշնամն ու
Բառակէզ բերեն: (Ադաք.
Էջ 64:)

Արտաւազ Մամիկոնիւ-
նին խոսրով Ցրտա որ-
դին Արտաւազ մեռէն կ'ա-
զատ (Խոր. Բ. Հզ. 1:)

Արտաւազ ասու վրէն
տանկու համար Մամիկո-
նին կանչենք որէ Քամբընէ: Հ
Արտաւազ թագաւորու-
նեցած քամանկը Մամ-
իկոն (Արտիկոնեանց նա-
խահպէր) Հայուսուն գո-
գու: Մամիկոնեանց զնեն նն
(Բ. ձա:)

Տրդասայ գտանձնէն եռըք
Արտաւազ Մամիկոն-
նին Հայոց զօրոց պարա-
պետ կը կորուի: Իսկ թէ
Տանտա քեռայք Արցոց
իշխան: (Բ. ձ. ձի:)

Մամիկոն (Ոլուճաց ացցէնը)
կը ննէն եւ անսն երիշը
կը ժամանէն: (Բ. ձ. ձի:)

Արտաւազ Մամիկոն-
նին Բառապար գէմ կառած
անեն կը մահէ: (Բ. ձ. ձի:)

անց շօրս Հայք պարապետ
ընտրուեցան.

Արտաւազ Մամիկոն-
նին Հայոց գէմ կառած
անց շօրս Հայք պարապետ
ընտրուեցան.

Արտաւազ Ասաւին:

Տարդ Վ. բաց:

Տրդասայ բաց էւ խոս-
ութէն կը մահէ: (Բ. ձ. ձի:)

Մամիկոն հնա-
մառնեանց:

Արտաւազ կանչենք ննէնքը:

Նեաց
Աւհան նահաւ-
պիս Ամառու-
նեան:

Մամիկոնի կը Միհանանց
մեռէն ենք Հայք պարապետ
ազգաց մէջ որպարապէտ
են Բառապար կը Աւհան
Ամառունեան նահաւութ:

— Միհրանին անդ Գար-
ջուլ Մասուզ պարապէտ
կը Կարուսի: (Գ. թ.)

Այէտ Պարսից գէմ
Խոսրով թագաւորին
կուտած ասուն կը մուրէ: մահութէն ենք Արցունի
Զօրոց Հրամանատար ու
Անդէլ Արտաւազ որուց
պէտ էր, ակրութեան ինա-
խահպէտ կը կարուսին
մահաց կ'անձանութ: (Գ.
Շիրակա իշխանը: Արցա իր
կամարական, եւ Անհնաց
Անդէլ իշխանը: (Դ. ժա:)

Արտաւազ ու Ասաւին
Մամիկոնի Մամիկոնի
գագի Խշունց Համաս-
տրին ու Այէտ Արծրուն-
ց և շատաս որդին փառ-
ընկույզ կը իշխն եւ իրենց
զուտունքն անոնց հնու-
թն կու ունան: (Գ. ժ. Ժ.
հման: Մ. Խոր. Բ. Հզ.)

Ասաւի սպարապէտոց, որ Փաւասոսի պատ-
մութեան մէջ մէծ գէր կը խաղայ, Խորենց պյու-
թուլ մէկ անդամ միայն (Գ. իւ: իւ:)
այն ալ՝ սորին ասախճանի իշխան իրեւ թա-
գաւորին զնակիրք: Աստիճայ յարսնի թէ ինչպէտ
Խորենց ամէն հնորդ ի գործ գնելով՝ Մամ-
իկոնեաները Հայոց պատմութեան կը չննէ: Մա-
միկոնեանց հնագյու գէին միւզգրութիւնը հն-
առեւեան է ըստ Փաւասոսի:

Արտաւազ Ա.

Այէտ Ա.

Դաշտար:	Դաշտար:	Արտաւազ Բ.	?
կը Արշարք. կը Անդէլից:	կը Անդէլից:	Արտաւազ Բ.	Արտաւազ Բ.
(Բ. Ըշ. իւ:)	(Բ. Ըշ. իւ:)	(Բ. Ըշ. իւ:)	(Բ. Ըշ. իւ:)
		Արտաւազ Բ.	Արտաւազ Բ.
		Արտաւազ Բ.	Արտաւազ Բ.
		Արտաւազ Բ.	Արտաւազ Բ.

Փաւասոսի ժամանեակագրութիւնը գեւս շատ
անօրու է: Ի մասնաւորի խոշը հակասութեաներ

— Մամիկոնի անձեռու Ռիզու իր գործածած է, քան
դի յետնակը ժամանակին անառն անուց կը հազդ-
պէտ. պահէն Եղիշէ (Langl. Ա. 213, 227) և Փարաց պէտ
պու (Langl. անդ 306, 363):

Ե մարտուն է բարեւու: Մ. Խորենց Աշշինաց
անդ (Ա. Ասասցայն, պահէն) Ասկը ըստ Կաստուլի 69,
15 Գրչարափ և 20 (Հոր. III թ. 75 օճ. Dindorf). Համա-
ԱՄ. կը. 5, 16, լւ 2, 12. Փաւասոս Գ. է. ու Անդաս-
նց ժամանութը մէջ ասաւին անդն ամէն Անդէլից եւ
գերեն կը անդ Անդիմից ու Հնակը առջիւ տիւք: անդն ուրիշ տիւք:)

կան Արցակ թագաւորին կառավարութեան, բայց
առաւել եւս պյութագորին ատենաւու կաթո-
ղիկութ: Ա. Ներսէսին վայ պատմուածներուն մէջ:

Այս Հակոսու թեանց ամէնն խորոներէն մէջ:

Արտաւազ Արցակ թագաւորութեան

սկիզբնէրը կաթողիկոս ընտրուեցան (Գ. գ.):

Արտաւազ Արցակ թագաւորութեան

Հուրնեն եռքը ես գտանալու հրաման ընդունեցաւ : (Դ. ժ. գ.) : Խարձած ժամանենին Արշակ թագավորը անձնում իրան դիմուն եկաւ : Խարձած նորոգոր ցւյուն հանելի ապահովեցն եռքը : մինչեւ Արշակ թագավորին մեռնից արքանինիքէն հեռացու : (Դ. ժ. գ. ա. ա.) : Ես Պապ թագավորութիւն ժամանենիր (լ. 374) գարձան յերեսն կ'եւս ու վրջապէս Պապէն իշխունագործի : (Ե. իշ. լ.)

Արդ Եւսեբիոս Դիքանասի (կամ Դիքանայոսի) առնիշնական յաջորդ ըլլագով 362ին կը բարձրանայ և եւսերից ի անփոխպատճեն դաշն. իսկ Վաղեն 378ին Ագրիփանաւուզոյ ճանապահ մէջ մասնաւու Արդ Եթե՛ Ս. Նաբրուս Վաղէսի մասնանէն եռորդ պր-
սորանքնէն գաբրած ըլլայ, ոչ Արցակ թագաւոր, որ արգէն 10 տարի յառաջ մասած էր, եւ ոչ ալ անոր Պատրիքի կը բռնած անք տեսնել, Փառառու Վաղեն (364—378) եւ Կոստանդիոս (337—
361) առհանու կատարուած ի մի կը ծուռէ:

Ամեն բանէ յառաջ տուրք պէտք ենք համարի. Ա. Ներեւովն Պատէն սպանակից Եթէ Ա. Ներեւովի իշխանին կար տառ մը, որ այս կրծք ժամանակ գրգռեան մոլոր Ընթարի, այս ոչ իւր սպանակն Շուականն ըլլուզու. Եր Ասէն զատ՝ Արշակոյ՝ կայսեր Տափական կոտոսանդ եղոր Ողիզիսի ինչ Տեսամուսունանք ալ (Փաստ. Գ. թ. Վ. մ. Մարկ. ի, 11, 3) Հաստատուած իւսուսն որ կ' ինձնած մէնք. այս գէպը Փալատոսի պատամանին համակայի Ա. Ներեւով գարքէն ետք պէտք է որ ուղիղ ունեցած ըլլուզ. Երբ Ամենամասն գիտենք որ այս ամենը թիւի 360ի կառարկեցաւ:

Արդիշ հաստատուն կեռ մին ալ է Շապհայ
ու կայսեր հաստատած խաղաղութիւնը (Դ., իս-),
այսինքն Ցովիանու խաղաղութիւնը 363ին:

Փաւառու Ժղ - ի գլուխերան մէջ իւր ա-
ռասակաց լիւստրան օճուղ Արշակնի Ովհմիստյայի Հեռ
ամսանալանէլ յառաջ առեց առենքն գեւաբրուն
դպր կը խօսի Դ, ի գլուխու մէջ կը յիշու Միջնայ
դիմաց Արդարաւանին մէջ (արար. Եթի Արայ)՝
Արշակայ պարսկական - յունական պատերազմին
միջամասի ըլլալը. արդ այս դէպքը պէտք է որ
ՏԸ ՈՒնի արքաւահած ըլլայ, թէեւ յըս իւ հոգ-
մայքիցի արքիրեւեածն պահած լուսեթեան պատ-
ճառաւ գժուարին է որոշել թէ իւն Հիման վրայ
Հաստատութեած է այս պատմութիւնը: Յանձնայն
դէպս մեծ գեր ունի այս տեղ աստանի Հարեւանի
թութենէ բրեւել շախաղանցութիւնն, որ Փաւ-
առու քով այնպէս յաճախ յերեւան կ'եւի: Շա-
պուս՝ Արշակայ վաստրկած արդեանց փոխարէն
Հաստատութեած մ'ընելու համար իւր գտառուն անոր
կութեան տալ ուղեց, սակայն բանակցութիւնը
պարսկին մանուկ, վանս ից Արշակայ աներա
Անդովկի Արևելի վանալով որ այս ամենունութեամբ
իւր աղջկան գիւղը կը խախտի, ամէն մըջը բանե-
անու եւ արքեւք եղաւ, իսկ Արշակ Հայուստան
փառաւ:

360ի կիյանութե կոստանդնոս ու Արշակ մեջ եղած բանալցութիւնը, եւ թէ Արշակ Արքային հետ ամենամասն Պ. Ժ. Ժ.:

թարք) թշնամութիւն սկիզբ էր թէ անցած
պահի ըլլոյ 8 տարի, եւ այս 8 տարին կը լոյս 4
(360—363)։ — Պավա, որ սրբածություն ըստ (Գ.
Խ., իր.) Ողբեկիս Արքական առաջին կին է — զար-
դուածի թէ Ս. Ներսու հետո բերած է խաղաղու-
թեան գեղագութեամբ մը Աղոթեախոսուն Ա.
Հայոց ինուարութեամբ։ — Իսկ Փառանձնեմ թա-
գաւարին Հարուն է։ Ասկայս Փառանտու ըստ երկու
առել¹ յայտնի կեցած է թէ Փառանձնեմ եր թա-
գաւարին առաջին կինը եւ այս ժամանակ ոչ թա-
գաւարն երկու կին առևելնայն եւ ոչ աշ մարդկան
արքանայի ու գայթագոյան երեւաց մէկու մը։

358 Թռականին պէտք ենք դնել դաշնա-
յառաթեան վրակարեալ մը բանկհցութիւնները,
որուն Դ. Ֆ. գլուխ մէջ կը պատճեն։ Այս
գայաւարութեալ գովեէ ապահովեն ու թագա-
գաւարն անոր այդ մատաց Արքանձնեմ կինան հետ
ամսանակնէն եռքը տեղի ունենաց է։ Ամմանու
ու գտի թէ Հապուն շատ անգամ այլառած է
Արքայի մինչ ճգկու։ (ի. 11, 2.) Կը ոյն տարին եւ
ամս 359/օ պատճեն է Մարին վկայութե-
(Պ. Ժ.):

Սմէն բանէ յարալի Արշակոյ թագաւորելուն
Թուականը պէտք է ստուգել եւ որոշէլ: Խնչպէս
փափի տեսնելով, Փառաստի ստէք տակ միշտ մշշած
30 տարիները զմբգ շնէ կրնաք դաշտներէ: Ուստի
ու պէտք ենք ուրիշ տեղէ օգնութիւն փնտելու:
Փառաստի քողլ կը տեսնենք որ մեծ աղքաս ունի
Հրաշակ կառավարութեան տանիք ձեռք առնելը՝
Տաղաջն ու Հռովմայեցաց մէջ կիրառակ իրազարժ
եաւ հետո Նմանանակն կը տեսնենք որ Խոսրով
բ.ին մահն ու Հայոց՝ Պարսից դէմ մզած մէկ
քառակերպարմէն քիչ մ'եռցը տեղի կ'ունենայ: Արդ
յառաջախոնէն կրնակ գրեսունի որ Հայկական
քառական պատերազմները՝ պարսկական - Հռովմա
մին պատերազմները հետո դրդնելաց էնի: Առաջ
պարսկական - Հռովմէական պատերազմն սկիզբ
ընել Պարսկաներ ՅՅ 337ին. յաշորդ տարին Ծափուհ
որ պաշտօն Մ'ծրիմ, պատաշուրու ապարգիւն կը
լիսայ: Եթրիմը պատաշուրու կրնակ 346-350
տարիանին դնել, 350ին Ծափուհ կը ստիպուի
Ժըմայ (Երրորդ) պաշտօն վերցրնել. սար վայ
Շնամու թիւնեներ տուան կրնական կադարձան
եաւ ու կադրին: Աւրեմն իրաւամբ կրնակն Ար
ակայ թագաւորելու թուականն այս պատերազմին
հետ կապէլ: Արշակոյ հօր՝ Տիրանին գերաւթիւնը
ու պատերազմին մէջ պէտք է որ Համբական
լիսայ: Առ ի փոքր Խորենաց յասրով բ.ի. ու
քարեալայ ընդայսա թուերը (9 և 11) մէրգաւորու
մէս ճիշջ ենթագրելով՝ Ցիրանի թագաւորու
մէրն Կրտս 339-349, իսկ Խոսրով Բ.ինը
330-338, ըստ ինքեան պէտք մք չկայ որ Ցիրս
կը կայ 11 աստի թագաւորու ըստյ: Ինչու կրնայ
պատերազմին սկիզբը (346ին) գերի բանասած ըլլալ,
ու այս պարագային մէջ ժամանակագրուն իրեն կը
որոշին այս տարիները, որ մինչեւ իւր որդւույն դա
կակալէլ անցած են: Ցրդաս երկրորդ անգամ

Տ Պ. ԺԵ: Գ. ի: Ամիսանոս ալ պինը սխոր սագաւորին կինը) կ'անուանէ:

թագաւորոց 282—329 ամենասույզ ենթադրութեան վկայ յեցած, թէ իւր երկորոց անքամ թագաւոր գրաւիլի կարոր արշաւանքին ժամանակ (282ին) եղաւ և պա 282—329 թւականը մէշը Մոր-Սբասայ ցորդի ցուցակին մէշ միշտաւծ թւականն է, ոս կտիսի ալ միտ զնելու է, որ Ա. Գրիգորի կենացքին ալ (Ագամիանքեղու) Յրդասայ տարիները անոր երկորդ անդամ հաստատուեցն կը սկի Հայութւը¹ Այս թւականն իր յարմարի փառասոսի ենթադրութեան համակայն Ա. Գրիգոր Լուսաւորչն եպիկոպոսակիցն Արքանիսի մահը՝ որ Թրդասայ առեն մեռած է, կը ըստիք (Գ, Բ.) Արքանիկէն մասնակցած եր նկիրի ժողովը:

Ս. Գրիգոր Լուսաւորչն կեսարութեան պատասխան նախելով² Քրիստոնեութիւնը Հայոց մէշ մատա Ցրդասայ թագաւորութեան ժի՞ւ ատարին, որ է ըստ 295ին. իսկ Ներսէ Թագաւորին 296ին³ Հայաստան արշաւելն այսպէս կը միշտոք. աղբայիշ արքան էր կրտսէր անտարբեր աշըք մասնել մարդ կամց պաշտօնան Հայաստանի մէշն ժամկինը ըլլալ:

Հայոց եւ Արքաց մէշ տեղի ունեցած պատրազի 30 (Դ, Տ, Ծ, Բ) կամ 34 տարիներն (Պ, Ծ.) ամենեւ Արքակայթապատրութեան տարիները չեն ցուցվել, այլ 337էն սկսել միշեւ Արքակայ գերի բանովիք բացմանթի ընդհատութիւններով ունեած պատերազմական վիճակը կը նշանակէն: Արքակայ գերի բանուեած թւականն որոշուր համար Արքինեւու պաշտանը (Ամ. իէ, 12, 13), մեղ հմտ կ'առնունք: Կղննութ այս արշաւանքն 370 կը գնէ, որովհետեւ Շապիչյ արշաւանքն ասոր հետ (Ամ. իէ, 1, 11.) ուղարկի կապ ունի: Շապիչյ արշաւանքն ալ՝ Վազիսի Անդրիոս մանելուն (10 Ապ, 371) հետ կամու ըլլալուն՝ 371ին տեղի ունեցած է: Ըստ պատ Արքադերը ամրցին անձանաւուր ըլլալն ալ 369ին դեկտեմբերին մէշ կիրակի: Ամրցին անձանաւուր ըլլալն 5 ամիս կը սկսի Հայաստանի մէշ բանակներուն այս ու այլ կողմէ երթաւ ու գուլը: Արտաւանք ու կիրակայ մատունթիւնը պէտք է որ 368, 69 տարւոյն մեռուր հանդիպած ըլլալը⁴ իսկ Պավիս թագաւորութիւն 369ին՝ բանան Փատաստի միշտաւուն 13 ամիսները՝ ամրցին առաջն անգամ պատրաստեցն միշեւ անձանաւուր ըլլալը հաղուելով՝ կիրակ ճշմարիս ըլլալ եւ մեր առնելու կը դնեն 368 տարւոյն Հոկտեմբերէն միշեւն 369

առարցին⁵ Դրեսու Ուստի եւ Արշակոյ գերի ըլլա-նուիլ 367ին կամ 368ին սկիբները կ'ինայ: Թէ Արշակոյ գերի բանուելէն մինչեւ մահը որպահ ժամանակ անցած է Ամենանուէ (իէ, 12, 3) չենք կիրար ինձնաւ, որովհետեւ պատեղ կիրասանական եղանական կը պատեի. և եթէ չենք ուղեր ըլլա-նիւր, որ ս "heilante muliere truces mariti for- tunas"⁶ (12, 7) խօսքերն Արշակա մահը կ'ենթա-գրեն, և ալ հարկ չեմ տեսներ այս նիմիթա-գրամին ընկուս, որովհետեւ պատեղ միայ Ամենանու ու Փատաստի մէշ հակառակիւն դնե-լու: Փատաստ կ'ըսէ թէ Արշակ, Պատա-ստրելէն եռը (Ե, Բ) Շապիչյ բոշշանց գեր-մած մէկ պատերազմէն վերջը մեռած է Հաւանա-դրյան այս պատերազմը 370 թւականն դնելու ենք: Ապս ուրիշ Արքան իրականապէս մայիս 17 կամ 18 տարի (380—367, 68) թագաւորչ, Պատ-6 տարի (369—374), եւ ոչ թէ 7 տարի: Սակայն իւր հօրը գերի բանուելէն եռքն ուռնց թագաւ-որի մասցած մէկ տարին՝ ժամանակաբօրոքն իրեւ տրուած է:

(Ըստ Հայութիւն)

Ս Ա Տ Ե Ն Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ս

Ո Ւ Ծ Ո Յ Ո Ւ Ց Ց Ո Յ Ո Ւ Ց Ո Յ Ո Ւ Ց

Դարուս առաջին կէսին ապրած հայրէիչէն ներուն մէշ, դրաւոր վաստակ ունեցողներէն եւ ոչ մէկը կրցած է հեղինակ ըլլալ այնչափ եր-կասիրութիւններու, որչափ եղած է բաւօնին Ռե-տունէլ Տէր Պէտրոսիւն:

Այս հայ բժիշկն իրաւամբ նշանաւոր է եւ երեւելու, իւր աղքն ընձեռած այն ստուար հատորներով, որոնց մէկ մասը ըլլու տեսած են մինեստիկ, Ա. Ղազարու Վանքը, եւ մէկ մասը Կ. Պոլիս: Օրթագիւլ՝ Ապաւելիցուն Տպարանը: Վենետիկիներու, բժշկարամ մը եւ բժշկա-կան բառարան է՝ դրսբար, որ կը կազմէ երկու հատոր եւ հրատարակուած է 1822ին, երբ տակաւին բէստէն կը գնուուէր Եգիպտաս, իրուեւ անձանական բժիշկէ Եգիպտական բժշկխն:

Այս բժշկարանը տասը տարի վերջը, 1832ին, առանց ու եւ է փոփոխութիւն մը կրե-լու, կ'արժանանայ երկորդ տպագրութեան, գարձեալ Վենետիկ, Ա. Ղազարու Վանքը:

¹ Ճ. Ճ. ամփ անձանաւուր եղաւ բժրէց: Փատաստ Պ, Տ:

² Այն իւր երեած բժնեաց բախտը կ'զգար:

³ Համար ՏDMG. 49, 652: Եթէ այն տեղ ըրած ենթադրութիւն ունի է, որով կ'ըսէ թէ Ապաւել 17 տարի թագաւորչ է, այն առեն կունենանք: Տրդաս. 283—330, խորհ. Ա. 331—339, Տերան 340—350, Արշակ 331—367, Պատ. 369—374: